

ՄԷՃՄՈՒԵՅԸ ՀԱՎԵՏԻՍ

ԱՆՔԱՆ ԺՂՈՒՅՆ

(1867)

ՆՈՒՄԵՐՈՒ — 536

1784 — ՃԵՄԱՆԻԼ ԵՎՎԷԼ ԿՐ

ԻՅԼՈՒԼ 9

ՈՒՆՅՈՒՆԿԱՆ 21 ԻՅԼՈՒԼ

ԱՍԻՍԵՆԵ 9 ԻՅԼՈՒԼ ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ

Բարիս 15	Երևել	"	325—3295
Լեւորս 14	"	"	317/8—321/8
Լեւորս 18	"	"	317/8—321/8

Սուսթաֆա Ֆաղը բաշա հաղ-
րէթլէրինին տիւնքի կիւն Լիթմանէյե
մուվասէլէթ իթմիշ օլտուղու իշի-
թիլմիշ տիր :

Կէչէն բաղար կիւնիւ սէրայը
Հիւմայունտա վագի օլան մէճիւ ,
Լէվանթ Հէրալտըն գափլինճէ ըսլա-
հաթը միւլքիւն իւղէրինէ իմիշ : Պու-
խուսուստա Բուսիա սէֆիրի տախի
Պապը Լիւնէ պիր լայիհէ թագտիմ
իթմիշ իմիշ :

— Իզգէտտին վաբօրունուն թա-
միրաթը րէսիտէի հիւսնիւ խիթամ
օլմուշ օլմաղ իլէ , վաբօրու մէզ քիւր
չարշամպա կիւնիւ Կիրիտ ճանիպինէ
աղիմէթ իթմիշ տիր :

— Սարոնի բաթրիյի հալա Լիթ-
մանէտէն ափտէթ իթմէյիպ , բէնչ-
չէմպէ կիւնիւ մագամը ճէլիլի խարի-
ճիւյէ տախի պիր վիզիթա վէրմիշ
տիր :

— Իյլուլ 7 բէնչչէմպէ կիւնիւ չը-
գարըլան րուզնամէմիլտէ , սէհվէն

պալասընա սալը գօնմուշ տուր :

— Շիրքէթը Խայրիյէ վաբօրարընա
վէրիլիշ օլան իմթիաղըն լաղլը իշիւն
Պապը Լիւնէ ահալի թէրաֆընտան
պիր արզուհալ թագտիմ օլունաճագ
օլուպ , պօղաղ իշինին իքի թէրաֆտան
քիւլլիյէթլա իմգա թօփլանմագտա
իմիշ :

Սալցպուրկ միւքէալէմէսի հագ-
գընտա միւսիւ Պիզմարգ տախի պիր
միւղէքքէրէյի լէսմիւն նէշը իթմիշ
տիր , պու միւղէքքէրէնին սիւրէթի
կէօրիւլմէմիշ տիր , ֆագաթ թէլէշ-
րաֆ խապէրէրինէ նաղարէն քեաֆ-
ֆէյի Դըանսա զաղէթալէրի պուսուն
իւղէրինէ աթէշ քէսիլիպ , թէհտիտ
իթմէյէ պաշլամըշլար տըր , հաթթա
Բրէս զաղէթաղը չէյլէ եաղար :

«Պիզմարգըն հէղայանլարըն գար-
շը պիր ճէվապ վար , գօ Սայն նէհ-
րինի պէրի թէրաֆա կէչոին , օ վա-
գըթ կէօրիւրիւղ » քի գօ Բրուսիա
Շրմալի Լիւմանէատան Ղէնուպի Լ-
լէմանիայա կէչոին օ վագըթ կէօրիւ-
րիւղ տէմէք տիր :

Ինկիլիզ սէֆիրի Սըր Լյիթթ պէշ
օն կիւնէ գատար Լիթմանէյէ կէլէ-
ճէք տիր . Գարատօզ վաբօրու Սալ-

Իշ պու րուզնամէ հաֆթատա իքի աէֆա , Եանի սալը վէ բէնչչէմպէ կիւնիւնի նէշը օլունաճագ ,
Փէրաթը Լիթմանէտէ Սէճմուլայը Հալաթտիտէ ապստիթ օլունալար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
լեւը 30 զուրուշ տուր : Լայտիմ օմայանլարա սէնէլիլի 10 վէ ալթը պլըզը 35 զուրուշ տուր :
Տաշը աարտա , բօսթա իւճրէթի իւղէրիլիլի օլունալար Սէճմուլայա ապստիթ օլունալար իշիւն սէնէվ 60
«ալթը պլըզը 35 զուրուշ վէ ապստիթ օլունալար իշիւն սէնէվ 70 վէ ալթը պլըզը 40 զուրուշ տուր :

Թայա կիտիպ, քենտիսինի վե ֆա. միլեսարնը պեքեմեքտե իմիշ :

Պրանսըզ սեֆիրի միւսիւ Պուրե. յե Թերաֆը հազրեթը Հահանետեն Օսմանիե նըշանը զնշանընըն պիրին. ճի բիւթպեսի Թեվաիհ պույրոււմուշ տուր :

Սեֆիրի միւշարալէյն արթըշ Լ. սիթանէյե կեւմէյիպ, Պրանսատա Խարիճիե նազըրը օլաճաշ տէնիր :

Վեզալիք իւքերաթորուն եաւէր. լէրինտէն ճէնէրալ Պեվիլ տախի, Լքիթանէյե էլէի կեւէճէք տէնիր :

Պուշարըն ճիւմէսի սահիհ պիլէ օլմասա, Պրանսատա միւթլագա վի. քէլա Թեպետիւլիւնէ պիր նըշանէ տիր :

— Բոմա իչիւն Պրանսա իւէ Իթա. լիա պէյնինաէ թգա օլունան սեպ. տեմբէր 15 ահմանմէսի հագգընտա պազը մէրթէպէ Թատիլ վէ Թեպիլէ օլունաճագ տէյի պիր հափատիւ զու. հուր իթմիշ իսէ տէ չօղու զաղէթա. լէր պունու եալանա չրգարըր հաթ. Թա հէր ալամէթ էօյլէ կեօսթէրիր քի տէրլէր պու զաղէթալէր, Բոմա. յա հիւճիւմ մատտէսի տախի պիւ. Թիւն պիւթիւնէ կէրիւն գալաճագ տըր :

ՄՈՒՀԻՄ ԻԼԱՆ

ԳԱԼԻԶԱՅԱ ՓՐՕՆՏԻՆԱ

Վաթսիւլ իչինտէ օլան պու եէնի

մուալիճէ, սըթմա իլէթինե հէր գը. նա գընա Թէրթիպլէրինտէն զիատէ ֆայիտէի վէ Թէյսիրի սահիհ տիր :

Թիթրէմէ պաշլամազտան իքիգաթ. սիւլ ալընըր, վէ պիր եա իքիգաթ. սիւլ տէ սըթմա իւղէրինտէ իքէն. սօլֆաթօտան հասըլ օլան մազարրաթ պունտա եօգ տուր :

Տէրունինտէ եալընը օն ատէթ գաթսիւլ օլան պիր շիշէնին պահասը օն պէշ զուրուշ տուր, վէ իւշ սըթ. մալըյա էլլէրիր :

Տէրօզիթօտա. Վալաթաթա միւ. սիւ Վարդալիթի էճլախանէսինտէ վէ սահիպի իմզանըն մազազաարնտա. Վալաթա կիւմրիւք սօգալը Լ. 28 :

ՏՕՆ ԳԻՇՕԹ ՏԸԼԱ ՄԱՆԸ

Պու Թօհաֆ Սպանիօլ հիքեայէ. սի պու տէֆա լիսանը թիւրքիյէ Թէր. ճիւմէ վէ Տէրոյէնց պոսամախանէսին. տէ Թապ օլունուպ 16շար սահիֆէ. լիք ճիւղէրի Սահմուտբաշամա Թէմ. պէքիճի Սանուկ աղանըն 220 Լ. տիրք. քեանընտա վէ Վաֆաֆեան քի. Թապիսանէսինտէ 40ար փարայա սա. Թըլմադտա տըր : Պազը ատամլարայ. նա եէրինէ պունու գուլանտրգտա, սըֆաթլարընը տահա սէչիին թլարագ պու հիքեայէտէ կէօրէսիլիւրէր :

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ԻԲԷՆՇԵՄՊԵ ԻՅԼՈՒԼ 7			ՃՈՒՄԱՆ 8			ՃՈՒՄԱՆ ԵՐ 9	
	Սադան	Էօյլէ	Լէլա	Սադան	Էօյլէ	Լէլա	Սադան	Էօյլէ
	103 20	103 20	103 20	103 20	103 20	103 20	103 20	103 20
Մէճիտիւն լիւրա 2.22.								
Տէրունաթը ումուլիէ Թահլիւ. լաթը 100 առէտ ինկիլիւ եա. խօտ 140 առէտ լիւրայի Օսմա. նինին պէհէրի ֆայլը պընմըն :	34 30	34 25	34 25				34 34	34 20